

### ԿՐԹՆԱԲԱՐՈՅԱԿԱՆ

#### ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ՆԱԽԱԽԱՄՈՒԹԻՒՆ

Աստուծոյ մշտնջենական գործունէութիւնը կը կոչենք Նախախնամութիւն, որով կը պահպանէ Ան և իր զերագոյն վախճանին կ'ուզէ աշխարհ ու մարդկութիւնը այն օրէնքներուն համաձայն, զորս հաստատած է արարչագործած պահուն՝ իր բարձր իմացականութիւնովն ու ազատ կամեցողութեամբը:

Անսահման բարութեան գործ մըն է տիեզերքն ու անոր մեքենականութիւնը՝ որ Աստուծոյ էութեան վրայ եթէ բան մը չ'աւելցնէր, բայց շօնափելի եղանակաւ ի հանդէս կը դնէ ամենակալ գորութեան մը զերագոյն իմաստութիւնը, տիեզերքը իր եղանակաւորութեամբով մէջ հետապնդող գիտակցութեան սէրը:

Տիեզերքի գոյութեան վախճանական պատճառն է բարին ու կատարելութիւնը: Նախախնամութեան հաստատուն օրէնքներուն համաձայն գործարանաւոր էակներ կ'ապրին զիրենք պահպանելու, սերնդագործելու, պաշտօն մը կատարելու և անհետանալու աշխարհի թատերաբեմին վըրայէն:

Անգործարանաւոր գոյակներ, իրենց յաւիտենական անշարժութեան և լռութեան մէջ, կարծես կենդանի վիճակներ են աշխարհի անջքերուն, կեանքի փուլզուճներուն, Աստուծոյ ալ իրենց դարաւոր գոյութենէն վերջ գատապարտուած են հետզհետէ անհետանալու երկրագունդին երեսէն:

Ինչ փոյթ թէ անիկա պիտի բաժնէ ճակատագիրը իր նմաններուն, թէ Հերովդէս յազթական պիտի հանդիսանայ, եւ բանտի լռութեան մէջ դահիճին սուրբ պիտի բաժնէ մարգարէին զլուխը իր մարմնէն, տխուր բախտ կարապետներու, ինքը պատգամաւոր մըն է զոր պէտք է մոռնայ ինքզինքը իր պատգամին մէջ:

Ե.

Նախախնամութիւնը ուրեմն, տարբեր բան չէ, բայց միայն աստուածային այն օրէնքները՝ ըստ որում աշխարհը գոյ է և կը կառավարուի:

Ի յեսաստուցան յայնքան դժուար չէ ապացուցանել նախախնամական օրէնքի մը գոյութիւնը քննարկան և պատկերասրահ մէջ կատարուած յառաջդիմութիւններով:

Բնութեան մէջ կատարուած յառաջդիմութիւնը, գիտնականներու հաւատածին համեմատ, ակնյայտ իրողութիւն մըն է: Երկրագունդին վրայ գոյութիւն առին նախ՝ հանքային, ետք բուսային, սամէնէ վերջ կենդանային աշխարհները: Ստեղծագործութեան շղթային վերջին օղակը կը կազմէ մարդը, որ պսակն է արարչագործութեան:

Էակի մը արժէքը ա'յնքան բարձր է և ա'յնքան ընդունակ կատարելագործելու, որքան պէսպիսութիւններ գտնուին անոր գործարանաւորութեան մէջ, և այդ զանազանութեանց մէջ տիրէ ներդաշնակութիւնն ու միութիւնը: Այս տեսակետով մարդը կատարել է, երբ անգամ մը իր վրայ կ'ըլն ան և գիտակցութեամբ յաջող զինքը վերլուծելու, այդ անդունդին մէջ հանդիսատես պիտի ըլլայ աստուածային մեծութեան և սքանչելիքներուն:

Բնագէտներու կողմէ հաստատուած այս յառաջդիմութիւնը՝ էականորեն գէպի կատարելութեան ամբարձումն է ուրեմն: Բարեշրջութեան վարդապետութիւնն ալ պարտաւորաւ է ընդունելու այդ յառաջացումը իրը Նախախնամական գործ, վասն զի ընտրութեամբ և ժառանգակամութեամբ կատարուած ամենուն ծնունդը, ամենուն եղանակաւորումը հաստատուն օրէնքներու կը հպատակին և մ'չ թէ գիպուածի: Այս օրէնքները արժանի են կոչուելու նախախնամական:

Մարդկային պատմութեան մէջ ալ կը տեսնենք կատարուած ակներև յառաջդիմութիւններ: Այսօր հսկայ քայլեր առած է գիտութիւնը, և որուն նպատակը ուրիշ բան չէ, բայց եթէ մեղմացնել մարդոց ժամանակաւոր գոյութեան ընկերացող ցուելը: Ելեկարականութեան, աթօմին և բնութեան ուրիշ զօրութիւններուն ճարտարարուեստի մէջ ենթարկումը այս իրողութիւնը կը նշեն: Ծարտարարութեամբ, որ հում ներքը

ըստ հաճոյս կը կերտէ, հայթայթած է մեզ գեղեցկութեան ու պերճանքի աշխարհ մը, ճոխ կեանքի վայելքները, ճարտարարուեստը մարդուն հետ էր՝ երբ սկսած էր ան առաջին զործիքը դարձնել, առաջին հասցուտը հաստատել իր մարմինը ցուրտէն ու շողէն պահպանելու համար: Այնու հանգիստ հնութեան մէջ ճարտարարուեստի զարգացումը շատ գանդաղ տեղի ունեցաւ, աշխատարարներու գրադումն էր ան մեծ մասով, մինչդեռ հիմա՝ ընկերութեան ամէն դասակարգի մարդոց գործը: Վիրաբուժութիւնը, բժշկութիւնը այսօր հրաշալիքներ կը գործեն: Գիտութեանց զանազան ճիւղերու մշակումը փրկած է ընկերութեան կարեւոր մէկ մասը սո՛վէն, համաճարակներէն և ուրիշ աղէտներէ:

Ստոյգ է թէ մեքենական զբաղմունքը առաջին տարիներուն մէջ մարդիկ անգործութեան ճգնաժամ մը անցուցած են, բայց այդ մտահոգութիւնը քիչ ժամանակին փարատու է: Մեքենական աշխատութեամբ նոխացած գործարանական քաղաքներու մէջ, այսօր մարդիկ աւելի քաղաքակրթիչ գրադումներ ունին քան այն համր ուժերու պարգեւէն զրկուած քաղաքներ:

Գիտութեան միւս նպատակն է մաքսանիլ առուժեան և բարոյական չարիքին դէմ, մտքերու վրայ ծանրացող նախապշարունակներն ու աւելորդապաշտութիւնները ջնջելով կեանքը, տիեզերքը իր մերկութեամբ ներկայացնել մեզի, որ հազար անգամ աւելի գեղեցիկ ու հիաստալի է քան հիներու մտացածին տիեզերքը:

Միւս կողմէ պէտք է մոռնալ՝ թէ ընդհանուր ըմբռնումով, մարդկային ըզգացումները կը սրբանան ու կ'ազնուանան, մարդկութիւնը աւելի մարդասէր կը դառնայ: Օր. գթութեան յարկերը, արդարութեան օրէնքներու խտտութիւնները՝ սիրոյ զգացումովը լրջեղանում՝ կ'ամօքեն, վայրենիները կը քաղաքակրթութիւն, մարդկային ընկերութեան համերաշխութեան ոգին կը զօրանայ, մէկ խօսքով Աստուծոյ թափաբուրութիւնը կը ծաւալի երկրի վրայ:

Սակայն տիեզերական բարեշքումը ուղիղ գծով չի յառաջանար. անոր շքազնիքը զիկզակ է. երբեմն մասնակի յուռւշքումներ ալ տեղի կ'ունենան, երբեմն յառաջգիտութեան ընթացքը կարծես կը

կասի. բայց ամէն պարագայի տակ, մարդկութիւնը կաղալով կը զիմէ դէպի բարին, ճշմարիտը, կատարեալը:

Այս ամէն առաւելութիւններով հանդերձ կարեւոր է գիտնալը՝ թէ մարդկութիւնը անհնաւայնա յառաջացած է երջանկութեան, բարոյականութեան, առաքինութեան շաւղին մէջ: Գիտութիւնը, քաղաքակրթութիւնը կարողացած են անհատը երջանկացնել, և զայն չքաւորութեան ճիւղաններէն փրկել. այժմու քաղաքակրթութիւնով անհատը աւելի առաքինացած է:

Երջանկութեան զաղտնիքը փափաքներու չափաւորութեան մէջ կը կայանայ որ առաքինութիւն մը, բարոյականութիւն մըն է. նիւթական ճոխ կեանքը երջանկութեան կենսական պայմանը չէ երբեք: Մարդը, սրտի աշխատութեամբ, նիւթապէս աւելի երջանիկ պիտի ըլլար, եթէ յղփացած կեանքի մը խօլ պահանջումները չուներ:

Բարոյականութեան և առաքինութեան մէջ ալ այնքան չէ զարգացած անհատը. քաղաքակրթութեան նուիրական անուներն տակ յանախ անպարկեշտ մը, ամբարիշտ մը, աւազակ մըն է ան:

Հանձնարով ալ գուցէ այնքան զարգացած ըլլայ անհատը: Իրերը իրենց ժամանակին և իրենց շքանակին մէջ դատելով, Հիւզօ մը աւելի չարժէր քան Հոմերը, Գանդը մեծ չէ քան Արիստոտէլը: Միայն հմտութեան տեսակէտով մեր այսօրուան դպրոցականը՝ ժառանգորդը դարբերու ամբարուած ճշմարտութեանց՝ աւելի կ'արժէ քան Արիստոտէլն ու Պլատոնը:

Ամէն պարագայի տակ սակայն, մասնաւորը անտեսելով հանրականէն բարձրանանք. իրերը իրենց ընդհանուր երանգներուն մէջ ուսումնասիրենք, պիտի համարուինք թէ մարդկութիւնը այս կալուածին մէջ եւս՝ բարոյականութեան, առաքինութեան, մտքի մշակման, երջանկութեան մէջ յառաջացած է զգալի կերպով, որով կեանքին, մարդկութեան արժէքը աւելի կը բարձրանան:

Ուսանք նախախնամութեան դէմտըրտընջալու իրաւունք ունենալ կը կարծեն երկրի վրայ տիրող բնագանցական, բարոյական և ֆիզիքական չարիքներու գոյութիւնը շէտեւով:

Մարզը, կ'ըսեն, իր լանջքին տակ, լոյսի, ճշմարտութեան, անհունին ըզձան- քովը սողորուած սիրտ մը կը կրէ, բարիին, գեղեցիկին սիրահար հոգի մը կը անուցանէ իր մէջը. բարոյական բարձր տենչանքնու- ըռու, անշահախնդիր ճիգերու, գեղեցիկ յը- ղացուճեցրու ընդունարանն է անոր էութեանը. բայց ի՞նչ օգուտ, թևարեկ թռչունի մը պէս վար կ'իյնայ ան զէպի անհունութեան անմատչելի կատարները ճախրելու պահուն:

Ստոյգ է թէ մարզը մինչեւ վերջ, արցունքի շիթերով պիտի զգեցրի անհունութեան շուրջը. արարչական ու վախճանական պատճառներու՝ իրաց ծագումին ու վախճանին վերահաս ըլլալու պիտի տքնի, եբքեմ ի զին իր կեանքին իսկ պիտի աշխատի անտեսանելի տեսանելի ընծայել, անհունութիւնը՝ մատչելի, գաղափարականը՝ իրական, աստուածայինը՝ մարդկային: Այս մասին տիեզերքի հարցուճեք պիտի ուղղէ, պիտի վերլուծէ իր հոգեկան կարողութիւնները, պիտի իջնէ երկրի ընդերքը, պիտի մխրճի երկնքի կապոյտին մէջ, բայց բնութիւնը իր անտարբերութեան ու տրտում լուութեանը մէջ յստակ պատասխան մը պիտի չտայ:

Եթէ աստուածային Նախախնամութեանը գոյութիւն ունէր, կը հարցնեն, ի՞նչ պիտի նշանակէր մարգուն հոգեկան այն խնդրանքները:

— Բնականցական չարիքը արդիւնք է մեր բնական անկատարելութեանց, մեր իմացական ու բարոյական կարողութիւններու անբաւականութեանը: Պէտք չէ մոռնալ թէ ստեղծուած արարածներ ենք, և Ստեղծող զօրութիւնը իր կատարելութիւնովը պէտք է գերիվերոյ ըլլայ քան արարածը. պատճառը գերազանց է իր արդիւնքէն: Մեր անկարողութիւնները, մեր հուշաւոր վիճակը կախումի խորունկ զգացումը կ'արթնցնեն մեր մէջ, որոնք ամէն կրօնքի կորիզը կը կազմեն և միեւնոյն ժամանակ ճշմարիտ խթան մը կ'ըլլան՝ մեր ինքնանանալուութեան եւ հանապազօրեայ բարձրացումին: Միւս կողմէ անկատար սակայն անձնիշխան գոյութիւնը նախամեծար է քան չգոյութիւնը: Այս պարագան աստուածային Նախախնամութեան ու փառքին արատ մը չէ բնաւ:

Բարոյական չարիքը բարոյական օրէնքի դէմ մեղանչում մըն է, և ծնունդը անաքինութեան ու երջանկութեան միջև գտնուած աններգաշնակութեան եւ մեր կամքի ապաստութեան: Մարգուն ազատ կամեցողութիւնը երաշխաւորեց յանցանքին, մեղքին կարելիութիւնը, և յանցանքին կարելիութիւնը պատաստեց բարոյական աստուայանքը իր ուղղութիւնէ կակին:

Ի՞նչ է արգելք մարգուն բարոյական ճակատագիրը: Յիսուս, Գրիստոս զծած է անոր սահմանը. «Ներբուք կատարեալ որ պէս Հայրն ձեր երկնաւոր կատարեալ է: Վսեմ և միանգամայն տաժանելի գործ: Այս պատուէրը կ'առաջնորդէ մարզը ճշմարտութեան, սրբութեան, արգարութեան, մարգասիրութեան, երջանկութեան ու փառքի: Սակայն պէտք է խոստովանի՝ թէ այս կալուածին մէջ ալ մարզը կը հանդիպի հակօրինութեան (antinomie):

Ո՞վ քայլ մը չէ առած, կ'առարկին յոռետեսները, զէպի ճշմարտութեան խուզարկումը և չէ շրջապատուած խաւարի, նախապաշարումի, կասկածի թանձր վարագորովը, Ո՞վ ճիգ մը չէ ըրած իր բնութիւնը ազնուացնելու՝ սրբութեան մէջ զինքը կրթելով և չէ հանդիպած ներքին ընդդիմութեան. կը սիրենք սրբութիւնը, բայց մեր գործնական կեանքին մէջ ի՞նչպիսի պատրանքներ կը կրենք. ունինք այս մասին բարի յօժարութիւններ, բայց ի՞նչ ուրախ արդիւնքներ ձեռք կը բերենք:

Մարգիկ ամէն օր ճշմարտութիւն, արգարութիւն, մարգասիրութիւն կը քարոզեն, սակայն երբ անոնց սրտի յատակը նայինք, հոն ինչե՛ր էինք տեսներ. ստուրթիւնը, անիրաւութիւնը, կեղծիքը, անձնասիրութիւնը բոյն զրած են: Վերջապէս անկատար էակը պիտի կրնար ունենալ մի միայն ծայրագուծուած ու մեղանչական անձնիշխան կամք մը. այսուհանդերձ անձնիշխանութիւնը եթէ չարբուրուն ամբարշտութիւնը և անարժանութիւնը կ'ապացուցանէ, միւս կողմէ ալ բարիներուն արժանիքն ու սրբութիւնը վեր կը հանէ:

Գալով Ֆիզիքական չարիքին, որքան ալ բնութեան օրէնքներու դէմ մեղանչուով հետեւանք նկատենք մեծ մասով, այսուհանդերձ կեանքի էական տարրը կազմող — բնականցական ու բարոյական վիշտե-

բուհետ — ցաւն է. տառապանքը մարդու կեանքի անբաժան ընկերն է, — դժոխքները աշխատանքը, չքաւորութիւնը, մահը, բնութեան ահաւելի պատահարները, — երկարաշարժ, փոթորիկ, մրրիկ, համաճարակ, եւլին այս իրողութիւնը պիտի շեշտէին: Այս մասին պէտք չկայ յուզիչ պատկերներով գրգռել երեւակայութիւնը, կը պնդին նախախնամութեան վարդապետութեան հաւատարմութիւնը, կամ մերկ ցուցադրել երջանկութեան երեւոյթին տակ ծածկուած տխրութիւններն ու արցունքները՝ որոնք կրնան կարճել մարդկային կեանքի տեւողութիւնն անգամ, խամբեցնել ժպիտը իր առաջին փթթումներուն՝ մեր շուրթերուն վրայ: Ծաւր բռնած է մարդկային էութեան խորքը, սոսկ տրտմութիւն մը կրնայ դառնացնել մարդկային բովանդակ կեանքը, մինչդեռ մեծագոյն ուրախութիւն մը չի կրնար ընջել անոր սրտին մէջ բոյն գրած կսկիծը:

Ստոյգ է թէ Ֆիլիքական ցաւերը գոյութիւն ունին, և մարդոց կսկիծներու արցունքներու որակը միայն աւելի կը կշռէ քան անոնց մտքով ուրախութեանց ժպիտներու քանակը: Միեւնոյն ատեն սակայն, արդար ըլլալու համար պէտք է ըսել՝ թէ մարդուն Ֆիլիքական ցաւերը կուզան մեծ մասով բնութեան օրէնքներուն դէմ մեղանչումէ, բնութեան մէջ ներմուծուած անկարգութենէ: Աստուածային այդ օրէնքներուն դէմ մաքառող ամենէն մեծ թշնամին մեր անձնիշխան ու սկար կամքն է,

«Լոյս»

հիւանդութիւններու և տառապանքներու մեծ մասին շարժառիթը՝ մեր հաճոյսիրութիւնները: Երբ պտիլիներ իսկ տառապին իրենց անմեղութեանը մէջ, պատասխանատուն շատ անգամ իրենց ծնողներն են՝ որոնք խանգարեցին աստուածային օրէնքները:

Մերութիւնը, մահը՝ տիեզերական օրէնք մըն է. օրէնքները միշտ բարիք են. ասոնց դէմ տրանջալ յիմարութիւն է:

Միեւնոյն ատեն Ֆիլիքական այդ ցաւերը օգտակար եղած են ու ե՛ն մարդը բարոյապէս բարձրացնելու համար: Ծաւով հեռացած է մարդը ծուրութենէ, ծայրայեղ հաճոյսիրութենէ, մոլութիւններէ: Ծաւով դարձած է ձեռներէց, հնարիմաց: Գիտութեանց, գեղարուեստի այսքան զարգացումը լոկ մարդկային հետաքրքրութեան պէտք չէ վերագրել՝ այլ նաեւ իր ցաւերը ամօքելու և դարմանելու յարատեւ ջանքին ու գործունէութեան:

Վիշտն ու ցաւն ալ արժանի են կոչուելու նախախնամական՝ իրենց մարդկութեան ընձեռած բարիքներովը:

Բաց աստի, այս կեանքը ժամանակաւոր է. կատարուել երջանկութեան պիտի կրնայ մարդ տիրանալ յաւիտենականութեան մէջ, ո՛ր չարիքը յաղթահարուած է, և ո՛ւր մարդուն սիրտը կը բացուի առանց խոցուածքի:

Աստուածները այնքան շատ չստգտանենք, կ'ըսէր Պլատոն, մեր անմահութիւնը զանոնք կը չքմեղէ:

ԵՐՈՒԱՆԴ Վ.

### ՀԱՒԱՏՔԻ ՑՈՒԲԵՐ

«Ո՛ր է գեղեցիկ գովութիւն ի բերան մեղաւորի»:  
 Ծաղիկպսակ շինելու համար ո՛չ միայն պէտք է որ ծաղիկները մաքուր ըլլան, այլ նաեւ պսակը շինող ձեռները:

Նոյնպէս Աստուածային օրհնութիւններու մէջ միայն երկիւզած խօսքերու մասնակցիլ յվայելե, այլ պէտք է որ այդ խօսքերը պատշաճեցնող ոգին երկիւզած ըլլալ:

ՈՍԿԵԲԵՐԱՆ  
 (Պլատոն արդարապէս Աղօթելոյ ճարտ.)